

# Հ Ն Չ Ա Կ

## ՆԱ ՉԱՐԱՆԱԿՈՒՄ Է ՄԵՆՔ ԷԼ:

Հեղինակներն իրերի... Աստ կառավարութիւնը նման է վատ երկխոսի: Բռնեց նրան որ և է յանցանք գործած ժամանակ, նա կը շփոթվէ կը կարմրէ, իր ասելիքը չիմանալ իր յանցանքը ծածկել էլ չի կարողանալ և շուարած կը մնայ... Բայց հէնց որ շուռ տվիր գըլուխդ նրանից, իսկոյն մի նոր յանցանք կը գործէ: Դա իր բնութեան մէջն է. դա իր արեան ու ներքինի պահանջն է. դա իր արհեստն է: Կեղտոտ արհեստ... Բայց բորենին երբէք չէ կարող գերեզման չը փորել, գայլը չէ կարող գառ չը խեղդել... Ասել թիւրք կառավարութեան, թէ մի եղիր գազանաբարոյ, մի եղիր վարենի, մի անիր ոտնակոխ միլիոնաւորների պատիւը, կայքը, կեանքը — դա մէկ իրական ու պատմական անհետ-թիւթութիւն կը լինի: Այնպէս նա է, այնպէս էլ կը մնայ: Դա է իր բնութիւնը, դա է իր անցեալը, դա է իր գոյութեան պայմանը, քանի որ այդ չարաբաստիկ գոյութիւնը պահպանելու համար նրան միշտ պէտք է եղել, որպէս և այսօր, միլիոնաւորների աշխատանքի արդիւնքը, հպատակների դժոխային տանջանքը, հազարաւորների տաք արիւնքը: Ամպիրն ուրիշ արհեստ չունի: Իր գոյութեան իրաւունքը հիմնված բռնութեան վրայ, նոյնպէս տիմար, ինչպէս և փտած և նոյնպէս անընդունակ ու անզօր, ինչպէս և կեղծաւոր ու շառլատան, այդ կառավարութիւնը երբէք չէ եղել վարչական: Նա միշտ ներկայացել է աշխարհակալական և իր ձեռքի տակ ընկած երկրների ժողովրդի հետ վարվել է, ինչպէս պատերազմական յաղթութեան երկրորդ օրը. — առանց օրէնքի, առանց կառավարելու, այլ սպանելով, կոտորելով, աւերելով, յափշտակելով, քանդելով:

Հեղինակներն իրերի... Գեռ երէկ էր, որ նա բռնըվեցաւ Սասունում իր արած հսկայական, հրէշաւոր աւազակային ոճրագործութիւններում. դեռ ներկայումս է հէնց, որ ամբողջ Եւրոպան լարված ուշադրութեամբ հետևում է հայկական խնդրի կրակոտ վիճակին, տեսնում և ինքն է երևան հանում թիւրքական ըժմի բոլոր արհաւիրքները, ներկայումս, երբ այդ խնդիրն իր լուծումը դարձրել է անյետաձգելի և թիւրք կառավարութեան վրայ է կախել դամոկլէսեան սուրը, — հէնց այդ պարագաներում, ասում ենք, հէնց այսօր այդ կառավարութեան հրամանով դարձեալ կոտորածներ են տեղի ունենում Սեբաստիայու հ' Թօկատում: Անասելի

կատաղութեամբ նա հերքում էր Սասունի դէպքերը, և ինչ. հէնց այն ժամանակ, երբ քննութիւն է բացվել իր սուտը հանելու, նա, կարծես իր կողմից էլ իր հերքումը հեղինակով, այսօր, Սասունի դէպքի յաջորդ ամիսներում, նորանոր կոտորածներ է առաջացնում: Նա շարունակում է իր գազանութիւնները: Հեղինակներն իրերի, որ խիստ ծանր կը նստի Թիւրքիային: Նշան չէ՞ դա արդեօք, որ մեռնելու վրայ է նա, այդ պառաւ մարդակերը: Դա այն օրհասական շփոթութիւնը չէ՞, երբ այլ ևս նա կարողութիւն չունի իրան հաշիւ տալու, թէ ինչ է անում և ինչ անի, մի շփոթութիւն, որից ուշքի գալուց յետոյ նա կը տեսնէ իր մարմնի մի նոր անգամն էլ — Հայաստանը — ուրիշների պէս արդէն կտըրված իրանից: Այդպիսով նա ինքն իր սեփական գերեզմանն է փորում: Թող շուտով անի. մենք, յեղափոխականներս էլ, յանձն ենք առնում կատարել մեր պարտքը. — նրան գլորել այդ գերեզմանը:

Թարեկամներ ու թշնամիներ, հայ և օտարազգի, մասնաւորապէս ու հրապարակապէս մեզնից հարցնում են, թէ ինչ կանենք մենք, յեղափոխականներս, այսուհետև: Անցեալ օրն Անգլիայի արտաքին գործերի մինիստր լորդ Կիմբերլէյ մի երկար ճառում յայտնեց այն միտքը, թէ իրան հաստատ յայտնի է, որ հոյ յեղափոխականներ կան, որ դրանք խիստ կազմակերպված են և որ հայ ժողովրդի մեծամասնութիւնը յեղափոխական տրամադրութեան մէջ է, և աւելացրեց, թէ այսօր հայկական խնդիրը լուծել կարելի է միայն այնպէս, որ բաւարարութիւն տրվէ այդ հայ դժգոհ տարրերին: Դա չէ՞ նշանակում արդեօք ուրիշ խօսքով, որ հայկական խնդիրն ու իր լուծումն այսօր կախված են հայ յեղափոխականներից: Ահա քեզ մի ճշմարտութիւն անգլիական մի մինիստրի շրթներից ելած, որ շատ շատերին հայերից, որպէս և թիւրք կառավարութեան, կապշեցնէ և կը կատաղեցնէ միանգամայն:

Այսպէս, այսօր մինիստրների կողմից անգամ մասնացոյց արված ու հաստատված իրողութիւն է, որ հայկական խնդիրն իր ներկայ եռուն վիճակով որը բերել նրան դրել է իր լուծման նախընթաց օրը, պարտական է հայ յեղափոխականներին... Իւ ինչ կանենք մենք... Պատասխանը պարզ է. անցեալ ամիսներում արդէն, Սասունի դէպքերից անմիջապէս վերջ, մենք գրեցինք. — մենք կը շարունակենք, և աւելի մեծ եռանդով մեր յեղափոխական գործունէութիւնը: Մենք կը նայենք թէ ինչ է անում Աւրօպան իր քննութիւններով ու

դիպրոմատիայով և պէտք եղած դէպքում յեղափոխական շարժումներով մենք կը ծանրանանք նրա վրայ, այդպիսով հարկադրելով նրան լուծում տալ մեր խնդրին:

Եւ մենք կը շարունակենք միշտ մնալ ժողովրդի մէջ որ հազիւ սրանից վեց տարի առաջ մեռած ըստրուկ էր, մինչդեռ այսօր, յեղափոխականներիս եօթնամեայ գործունէութիւնից յետոյ, այլ ևս կատարելապէս տրված է յեղափոխական տրամադրութեան: Մենք կը շարունակենք նոյնութեամբ տալ թշուառներին ոգևորութիւն, սովորեցնել նրանց սէր ու իրաւունք, մղել նրանց դէպի ինքնապաշտպանութիւն, դէպի իրանց մարդկային, քաղաքական, հասարակական ու տնտեսական իրաւունքների ու պահանջների բաւարարութիւն տվող մեծ գործը — յեղափոխութիւնը: Տանջվելով կեանքի բոլոր անարգարութիւններից, մենք, ինչպէս մինչ այսօր, նոյնպէս այսուհետև կը տանենք, կը տարածենք մեր եռանդը, մեր միտքը, մեր խօսքը, մեր գործը ժողովրդի խաւերում, կը շարունակենք ցողել մեր արիւնով այդ եռանդն ու միտքը, այդ խօսքն ու գործը, ինչպէս արինք կարին, Կ. Պոլիս, Մարզում, Եօզկատ, Թօկատ, Սասունի ապառաժները և ուրիշ այնքան վայրեր: Եւ այդպէս մենք կընթանանք, մինչև որ մեր կեանքի խաւար անտառը կը պատառվէ և նրա մէջ կը սկսեն գողալ արշալոյսի առաջին շողերը և հայ ժողովուրդը կը մտնէ մի նոր օրւայ մէջ ինչպէս տէր իր ճակատագրի:

Թ Վ Թ Ա Կ Յ Ո Ւ Թ Ի Ի Ն Ն Ի Բ

Ն Ա Մ Ա Ն Ե Ր Թ Ի Ի Բ Ե Ն Ե Ր

Տ Ե Գ Ե Կ Ե Ի Բ Ս Ե Լ Ե Ի Բ Յ

Սեբաստիա, 20 մարտ 1895:

Տեղւոյս կուսակալ Խալիլ փաշան առաջնորդ Պետրոս Եպիսկոպոսը կառավարութեան դուռը կանչելով կը պահանջէ որ նախ իր և յետոյ ուրիշ հարիւր պատուաւոր ու հարուստ համարուած անձերու ստորագրութեամբ հանրագիր մը մատուցանէ իրեն, ըսելով թէ մենք և առհասարակ հայ ժողովուրդս դո՛հ ենք սուլ թանէն և կառավարութենէն: Պետրոս սրբազանը հակառակ իր անցեալի մէջ ունեցած վախկոտութեանը, այս անգամ քաջութեամբ մերժեց և բացէ ի բաց յայտարարեց թէ ինքն անկարող է այդպիսի մի գրութիւն թէ ստորագրելու եւ թէ հայ հասարակութեան ներկայացնելու: Խալիլ փաշան երբեք չէր յուսար թէ այդ վախկոտ ծերուկէն այդպէս յամառ ընդդիմութիւն պիտի գտնէր. կը իրփայ, կը պոռայ, կըսպառնայ եւ վերջապէս կըսէ պէտք է բանտարկել եւ կամ աքսորել տայ: Ասօր վրայ առաջնորդը կը դիմէ հետեւեալ խօսքերով: Պայտօր յայտնի եղաւ որ տեղւոյս Օտուն Պաղարիին մէջ կառուցված կախաղանը ինձ համար ալ է եղբի. ինչ հարկ կայ այդքան երկար բարակ խօսքերու է և ժամանակ կորսնցնելու. ել, կախէ զիս, ինչպէս որ սուլ-

թանն անմեղ տեղը կախել տուաւ Նազարէթը եւ Նաթանը: Առաջնորդի այս պատասխանը աւելի կը գրգռէ կուսակալը եւ ներկայ եղողներէն Նազարէթ Փոթուխեան անուն վատ հային դառնալով կըսէ. «Ոս մարդը 80 տարեկան հասակին մէջ ցնդած է. տար համոզէ»: Նազարէթը կառավարութեան ուժով կարողացաւ հարիւր անձերէ բաղկացեալ ժողով մը դուրսբերել եւ խընդիրը պարզել. բայց հակառակ իր գործ դրած բոլոր ջանքերուն ժողովի 93 հայերը մերժեցին վատի առաջարկները եւ բացարձակապէս յայտարարեցին, թէ յմինչեւ իսկ եթէ բանտերու խորերու մէջ փոխնք նորէն չենք ստորագրեր»: Յուսահատ Փոթուխեանը գործ մը տեսած ըլլալու համար առաւ միւս մնացած եօթը անձերու ստորագրութիւնները: Այդ անձերն են ինքը Նազարէթ Փոթուխեանը, Յակոբ Շահինեանը, Մինաս Չուխասուզեանը, Յակոբ Մարութեանը, Հաճի Օհան Տէր Պապեանը, Օհան Մէրկէրեանը եւ Հէքիմ Պարսամեան Օհանը: Այս չէֆէնտիներն արդէն հանրածանօթ են հասարակութեան իրենց վստուութեամբ եւ սուլթան Համի մատուցած ծառայութիւններուն համար իրենց կուրծքին վրայ ունին պատուանշաններ եւ մէկ քանիներն ալ իրենց հաւատարմութեան համար ամսական կտտանան: Այս անգամ ալ իրենց մատուցած ծառայութեան համար ստացան պատուանշաններ. յեղափոխական գնդակը եւ դաշոյնը միտուեցան Փոթուխեանի եւ Շահինեանի կրծքին մէջ. Փոթուխեանը սպաննուեցան, Շահինեանն ալ մեռնելու վրայ է իր ստացած ծանր վերքերէն:

94 սեպտեմ. 14-ին քաղաքիս հայաբնակ գիւղերէն կաւրա գիւղին մէջ պատահեցաւ շատ ցաւալի դէպք մը: Գիշերուան ժամը 5-ին ատենները 24 կանոնաւոր զինեալ անձեր կը մանեն գիւղի հարուստ ծերունի Համբարձումի տունը եւ զէն ի ձեռին կսպառնան եօթանասուն տարեկան ծերունւոյն, որ յայտնէ իրենց իր պահած ստակի տեղը, միեւնոյն ատեն հայՏոյելով կըսեն թէ կեաւորներուն այլ եւս հարստութիւն, ստակ չի վայելը: Այս միջոցիս ծերունի առիւծը իր գլխուն գաւլէքը գուշակելով իր քով գտնված կացինը կը վերցնէ եւ անոնցմէ երեք հատը կը վերաւորէ: Կառղած բազմութիւնը ամեն կողմէն սուրերով, գաշոյներով կը յարձակին ծերունոյ վրայ եւ շատ մը մահացու հարուածներու տակ շնչասպառ գետին կը փռեն: Այդ ժամանակ ընտանիքի միւս անդամներն իրար անցած կը յաջողին դուրսը դրացիներուն լուր հասցնել. քանի մը կտրիճ երիտասարդներ զինուած կը հասնին, կոխը երկու կողմէն կը սաստկանայ, սակայն աւազակները մի քանի աղջիկներու զարգարանքի ոսկիները խլելով եւ իրենց երկու վիրաւոր եւ մէկ մեռած ընկերներու դիակն առնելով կը փախչին: Անմիջապէս բողոքվեցաւ Սեբաստիոյ կուսակալին. կառավարութիւնը փութաց դէպքին վայրը եւ փոխանակ շարագործները փնտռելու եւ կամ ուղղակի ու ըլլալին հարցնելու, սկսաւ մահամերձ ծերունին համոզել որ ըսէ թէ ո՞ճրագործները թուղասարցի եւ կաւրացի հայեր են: Բոյց ծերունին իր արիւնտ աչքերը այդ մոլեռանդ վատերու վրայ դարձնելով պատասխանեց. ո՞չ թուրքերն էին եւ ոչ հայերը, հապաղ սննանոր յօրքերն էին: Թուրք պաշտօնեաները յուսախօս վերադարձան իրենց տեղը եւ աւազակները փնտռելու համար հետեւեալ միջոցին դիմեցին, խուճ մը

հեծեալ ոստիկաններ հանեց թոմբուք աղասի գազանի մը հրամանատարութեան տակ, որոնք ոճրագործները փնտրելու տեղ մասն հայ գիւղերը եւ ամեն չարիք հասուցին խեղճ գիւղացիներու գլխուն:

Հանրածանօթ մասնիչ թուզասարցի Յարութիւն եւ Այրաս, կամիսցի խաչիկ եւ Պօղոս, Գոչհիսարցի Տիգրան Զաւանեան եւ իր եղբայրը Բիզանդ և խորխոնցի տիրացու Ղազարը, փոթուխեան Նազարէթի պէս վատ անձի մը թելադրութեամբ եւ առիթէն օգուտ բաղելով սկսած են իրենց գիւղացիները կողոպտել, զոպարտութիւններով ստակ պահանջել, իսկ ստակ չի տուողները բանտարկել տալ: Թուզասարցի Յարութիւնի մասնութեամբ բանտարկուած են հետեւեալները. Մակար Անդրանիկեան, Յակոբ Փափազեան եւ Բարունակ Փափազեան: Գոչհիսարցի Տիգրանի մասնութեամբ — Լուսարեւ Ամագապագեան, Մկրտիչ Անտոնեան: Կամեսցի խաչիկի եւ Պօղոսի մասնութեամբ — Հայրապետ Գաւթեան, Օհան Լուսարեւեան, Համբարձում Կինասեան, Թոմաս Ղամպուրեան, Յարութիւն Պալեան, Նշան Ազակեան: Գոչհիսարցի Տիգրանի եղբայր Բիզանդն ալ կը լսենք թէ Կ. Պօլսոյ մէջ իր շահատակութիւններն ի գործ կը դնէ: Աւերոյիշեալ անձերու ձերբակալութիւնը տեղի ունեցաւ 94 շոգ. 15-ին եւ մինչեւ այսօր առանց հարցաքննութեան կը մնան քաղաքիս բանտին մէջ, ամենածանր տանջանքներու տակ:

94 դեկ. 5-ին խոռոխոն գիւղի քանի մը վատ թուրքեր նոյն գիւղացի Համբարձում Շէկերեսեանի վրայ սուտ զոպարտութիւններ կրնեն կառավարութեան իբր յեղափոխական գրգռիչ: Կառավարութիւնը լոյս տեսածի պէս անմիջապէս կը փութայ յիշեալ անձի տունը. մանրակրկիտ խուզարկութենէ վերջ փաստակար բան մը չեն գտներ: Իրենց աշխատութիւնը պարապ չերթալու համար տաճկերէն գրութիւն մը կը ներկայացնեն գիւղի ըէյիզին, որ ինքը եւ նոյն ամբաստանեալ Համբարը ստորագրեն, համազօրով թէ եթէ սպագային խուզարկութեան համար ո եւ է հարցում ըլլայ իրենցմէ, այդ թուղթով պէտք է սպացուցանեն թէ բան չեն գտած: Արդէն յայտնի է թէ գիւղերու մէջ տաճկերէն կարգալ գիտցողներ շատ հաղուագիւտ են, պարզամիտ գիւղացիները խորամանկ պաշտօնեաներուն վստահելով կստորագրեն. գրութեան պարունակութիւնը հետեւեալն է. «Որչափ որ ալ փաստակար բան մը չի գտնուեցաւ, սակայն պատին մէկ կողմը ծակուելը յայտնի է, այսինքն փաստակար բանը փախցուցած են»: Հազիւ ստորագրութիւնները վերջացած, յիշեալ Համբարձումի օձիկէն բռնելով բանտ տանելու կաշխատին, բայց սա վախնարով սպագայի պատահելքներէն աասը ոսկի կաշառք տալով կազստի: Այդ վտանգէն մէկ ու կէս ամիս յետոյ, 95 յունվար 19-ին Համբարն ինկաւ ուրիշ թակարթի մէջ: Խոռոխոն գիւղի մէջ Կիւլաք անունով սրիկայ թուրք մը կառավարութեան կողմէ պահապան կարգուած է գիւղին մէջ շրջելու եւ հսկելու համար: Այդ վտար օր մը Համբարձումէն մէծիտ մը փոխ կաննէ մէկ երկու օրէն տալու պայմանաւ. օրը կանցնի բայց ստակը չի վճարեր. Համբարձումը կստիպուի անձամբ պահանջել: Ասոր վրայ կիւլաքը կառավարութեան հետեւեալ տեղեկութիւնները կը հաղորդէ: «Ինքն հովիւ եմ. գիշեր տանն Համբար Շէկերեսեան անձը 1-2 ուրիշ

անծանօթներու հետ մարթինով եւ գարատաղ ըէյիզիւրով զինուած իմ վրայ յարձակեցան: Ես հազիւ փախուելով հոս հասայ:» Կառավարութիւնը ինքը լաւ գիտէ որ հայը նոյն իսկ հաց կտրելու չախու չունի, բայց այդ ամբաստանութիւնը առիթ բռնելով ձերբակալեց յիշեալ Համբարձումը եւ առանց քննութեան նետեց բանտ, ուր կը մնայ մինչեւ օրս:

Կառավարութիւնը սկսած է հին պագրէներն հաւաքել: Ղարափափաներէ կազմուած համախիտէ զօրքերը ամեն կողմ ցրուած են այդ տուրքը գանձելու համար: Այս գաղաններու բարբարոսութիւնները նկարագրել անկարելի է. ամեն տուն կը մտնեն, հայհոյանք, ծեծ եւ ամէնն վերջ աղքատ գիւղացու վար ու ցանի եզը, տան կահարասին գրեթէ ոչինչ գնով ծախելով, ստակի մէկ մասն իրենք կառնեն, միւս մասով ալ կը ջանան Համբարի գատարկուած գանձը լեցնել:

Խեղճ գիւղացիները մինչեւ անգամ պանդխտելու մեծ դժուարութիւններ կը կրեն, չեն թողուր որ Պօլսոյ երթան եւ իրենց գառն աշխատանքով մի քանի փարա զրկեն իրենց անօթի, մերկ ու թշուառ ընտանեաց: Եթէ թողուն ալ անկարող են նաւահանգիստէն նաւ նստիլ մինչեւ որ քանի մը լիրա չի վճարեն: Առուտուր ըսուած բանը չը կայ այս կողմերը, ամեն տեղ աղքատութիւն կը տիրէ. թուրքերու եւ հայերու յարաբերութիւնները շատ լարուած գրութեան մէջ են շնորհիւ մոլեռանդ մոլլաներու քարոզներուն, միշտ ընդհանուր կոտորածէ մը վախ ունինք: Ահա Սերաստիոյ եւ իր շրջակայ գիւղերու ներկայ կացութիւնը:

ԱՐԳՈՍ.

**ՆԵՐՈՐԴԻ ԵՐԻՆԵԱՏԵՂ ԳԵՊԸ ՆԵՊՈՒՔՅՈՒՄ**

Եւգոկիայ, 15 մարտ 95.

Յունվ. 30-ին սուլթան Համիտի ծննդեան տարեդարձի առիթէ քաղաքիս 64 անմեղ հայ բանտարկելոց սօճակուծն արդէն թիւրք խուժանի եւ կառավարական պաշտօնէից սրտին ամենամեծ ցաւ մը եղած, պատահութիւն մը կամ պատճառակ մը կը փնտուէին վերէժ լուծելու հայ հասարակութենէն: 94 օգ. 20-ի յարձակողական մեծ դէպքէն ի վեր արդէն սովորական էր կրել հայոց թիւրք խուժանին, կառավարական ոստիկաններու եւ զինուորներու ամեն հալածանքներն, ըսպանալիքները, կողոպուտները: Հայը աղէտալի անցեալը յիշելով միայն կը լռէր եւ կը խոնարհէր թիւրքի ամեն պահանջներու առաջ:

Բայց հակառակ հայոց ի գործ դրած ամեն գիշուներու, թիւրքը չէր կրնար լուծեամբ տանիլ յնվ. 30-ի բանտարկելոց արձակման մեծ ցաւը, որովհետեւ այդ պարագային բանտարկելոց արձակուծն զատ իրենց միտքը կը յուզէր աւելի մեծ ինքիւր մը: Կրօնամուլ իսամներ, սօֆթաներ եւ կարգացողներ կը հետեւցնեն, թէ որովհետեւ մեր կառավարութիւնը յակամայս արձակեց բանտարկեալները, հարկաւ օտար ազդեցութիւն մը կը պաշտպանէր կեալուները եւ այս տրամաբանութեամբ կղպային, թէ իրենց ստրուկը, իրենց գերին, իրենց շունը ձեռքէ հանելու վտանգին մատնուած են, սկսան մէտրէսէներու, մզկիթներու մէջ խորհրդակցիլ պատրուակ մը, պատճառ մը փնտուել սպասամբ կեալու-

ները բնաջինջ ընելու համար: 15 օրերէ ի վեր շարունակաբար իմամը մերկացուցած սուրը ի ձեռին հրապարակներու վրայ կը պտտի ըսելով. «Ե՛ս իսլամլար, ճամիյէ պոլուսուն քի տիւվէլի բիւֆէրանըն վէ էհայիի բիւֆէրանըն իթլաֆը իչիւն նամազ վէ իսթիշարէ օլընաճագ տըր.» (նվ հաւատացեալներ, մզկիթ հրամեցէր ուր անհաւատ տէրութեանց եւ աղգեբու ոչնչացման համար աղօթք ու խորհուրդ պիտի ըլլայ): Պայտար մը ք է թ հ օ Ղ Ղ ու անուանեալ եւ ուրիշներ կը գուշեն, յիւ չ կիւնիւնիւզ գալտը կեալուրաւ, սիդի քեսէճէ յիդ.» (երեք օրերնիդ մնաց, ձեզ պիտի կտրենք, կեալուրներ): Ուրիշ մը՝ պայտար չ ա ճ ի էֆէնտի անուանեալ՝ յուշագ, ուրուն կիւնլէրի թէմամ տըր.» (տղաք, զարկէք՝ օրերնի լըման է):

Ահա այս տաժանելի կացութեան մատնուած, հայ ժողովուրդը ժամէ ժամ կսպասէր իւր օրհասական վախճանին, երբ մարտ 7-ի երեքշաբթի օրը հասաւ. այդ օր առաւօտեան ըստ թրքականին ժամը չորսի ատենները, հռչակաւոր խենթ տ է լ ի չ ի ս է յ ի ն ը երկու զինուորներու թեւադուրութեամբ կերթայ Մէյտան Չարսը ըսուած շուկային մէջ չ ա ճ ի Մ ի ռ ի ճ ա ն ա նուն հայ կոչակարի մը խանութէն զոյգ մը կոշիկ կը քաշէ կը տանի: Խանութեանը կոշիկները ետ բերելու նպատակաւ խենթին ետեւէն վազելու պահուն, թեւադուրող զինուորները կը յարձակին արհեստաւորին վրայ եւ սուիները մերկացնելով օրը սպաննելու մօտ կըլլան՝ դրացի խանութեան մրկասիսեռ ծախող (չէպէտիճի) Ո ս կ ա ն օգնութեան կը հասնի իր դրացոյն: Այդ դէպքը աւելի կը զայրացնէ վայրենի զինուորները եւ երկու արհեստաւորները միտտեղ սուիներով մերձ ի մահ կը վերաւորեն: Ուրիշ զինուոր մը Ս ու լ ու փողոցին մէջ կաղապարէի (գալըպճի) մը խանութը մտնելով իս գլխարկը կաղապարել տալու ատեն, պատուակաւ մը արհեստաւորը կը ծեծէ, ուրիշ պաշտ պօզուգ մը անցորդ մը կը վերաւորէ, եւ ահա զինուոր, պաշտ պօզուգ ոտքի կելնեն: Հայեր մօտալուստ վտանգը գուշակելով, առ հասարակ կը փակեն կրպակները, խանութները եւ գործարանները եւ կը զիմեն տուն, ոմանք ծեծուած, վերաւորուած, կողպտուած, ոմանք իբր ականատես վկայ այդ իրողութեանց աղք. առաջնորդարան կը զիմեն եղելութիւնը գրի առնելու եւ հեռագրաւ եւ այլ պաշտօնական տեղեր հասցնելու: Ահա ժամ չը տեւեր՝ առաջնորդարանին վերի եւ վարի յարկերը խիստ կը լեցուին, ինչպէս նաեւ առջեւի փողոցները հաւանականաբար 1500—2000 ժողովուրդ, մեծաւ մասամբ երիտասարդներ: Այս միջոցին ետեւ ետեւի կը թափին ծեծուողներ, վախցողներ, ապտակ ուտողներ, պղտակ պղտիկ վէրբօ ստացողներ: Արօն. ժողովը յարմար կը տեսնէ շուտով լուր զրկել ֆէրիդին ու միւթէսարըֆին եւ շատ մը զօրքեր ու ոտտիկաններ ուզել, այն զօրքերէն, որոնք ակնկառոյց կերպով կսպասէին հայերը ջարդելու հրամանին եւ արդէն առանց այդ հրամանին ալ՝ վերոյիշեալ երկու երիտասարդները մազ մնաց որ սպաննէին: Համայնից սիրելի եղող տ. Գաբրիէլ հօր հեա գօմիսէրն ու մէկ փողիս կը հասնին կուռոյն վայրը, որ դեռ ծագած չէր. ասոնց, կրօն. ժողովի եւ հոն գլուխու մեծամեծներուն բերանացի պողոցները, գանգատները, սպառնալիքները, լուտանքները, խառնաշփոթ ձայները, անհնար է նկարագրել: Հայերը կը պոռա-

յին ամենը մէկէն. «հիմա մեր վիճակը հեռագրով թէ սուլթանին եւ թէ մեր պատրիարքին պիտի յայտնենք. մինչեւ պատասխանը չտանանք տեղ մ' ալ չը պիտի երթանք. ձեր ձեռքէն քաշածնիս աս ինչ է. զօրքը եթէ այսպէս բաներ ընէ՝ պաշտ պօզուգ թուրքը ինչ չընենք»: Արչափ որ ալ գօմիսէրը մարել կը ջանար՝ տեսաւ որ անօգուտ է՝ յշատ լաւ, հեռագիր մը սուլթանին, մէկ հատ ալ պատրիարքին եւ մէկ մ' ալ այս դէպքերը պարունակող թագրի մը վարը (կառավարութեան) գրեցէր ու զրկներ» ըսաւ: Ասոր վրայ տեղոյն գրագիր Գազանձեան պ. Յովհաննէս կրօն. ժողովոյ կողմանէ՝ Համիտին տրուելիք հեռագիր մը, Մայր վարժարանի տաճ. դասատու պ. Միսաք՝ պատրիարքարան տրուելիք հեռագիր մը եւ պ. Գեորգ Չաքարեանն ալ հոգ գտնուող ժողովուրդեան բերնէն առ պատրիարք հեռագիր մը պատրաստել կսկսին առաջնորդարանին գրեթէ կից եղող Մայր եկեղեցիին մէջ: Հազիւ թէ կէս եղած իրենց գրութիւնները՝ «թուրքերը կոխեցին» ահաբեկ ձայներ լըսուեցան: Անմիջապէս շատեր պատուհաններէն վար կը նային եւ շատեր ալ հոն կը վագեն. պատուհաններէն նայողներ կը սարսափին ժողովուրդը աղմուկէն ու իրարանցումէն, մէյ մ' ալ որոտումի պէս ձայն մը կը լըսուի քաղաքին բերդէն՝ առաջին անգամ ըլլալով. ասոր վրայ գրեթէ 1000—1500 թուրքեր սուրբօրով բիրտրով եւ վեց-հարուածեայներով Մայր վարժարանի առաջը եկած ըլլալով կսկսին իրարու ըսել, յսիլահա տավրանըն» (օն ի զէն): Ահա զէնքերու ձայներ, մի արասցէ, երկինք կը դողացնէր, վառօթի հոտէն չը կեցուիր. արեգակը խաւարելու չափ մուխ, կարծես նոր մարած հրգեհի կը նմանէր. արդէն այդ սեւ օրը օգին հեա ընկերացեր էր իր սեւ ամպերով վերաւորեալ եւ անվեր հայոց հետ կարծես երկինքն ալ կուլար. ցաւալի կէտ մ' ալ այն էր որ հայերը երբէք զէնք չունենալով այդ թիւրք խուժանին դիմադրելու, թէւ յուսահատ բայց կրկին քարեր տեղացուցին կարկուտի արագութեամբ անոնց գլխուն, որով հազիւ թէ քիչ մը յետո մղեց զթիւրք խուժանն: Ճիշտ այս պահուն բազմաթիւ վերաւորեալք արիւնաթաթախ, իրենց ով ըլլալը մինչև չճանչցուելու չափ ողջ ընկերներու օգնութեամբ մէկիկ մէկիկ կուգան յառաջնորդարան: «Երէն երբ դեռ, կէս վայրկեան չանցած» տ. Գաբրիէլը կը մեղսուեն «ձայնը լըսուեցաւ. ահա այս անգամ առաջն. փոխ. տ. Յովսէփի հայրը, կսկսի լալ պոռալ. յիրաւ կըսէք վախ օղու վախ», ըսել եւ դեռ շատ չանցած կը նուաղի:

Հարիւրաւոր երիտասարդներ կը պոռան «զէնք կուզենք, զէնք» եւ շատեր ալ մօտակայ տանց պատուհաններէն ու տանիքներէն ջերմեռանդ կանանց վար նետած փայտեր խլելով բաղխուեցան թրքաց. այդ փայտերով բաւական վերաւորեցին թուրքերէն. թուրքաց ամեն գեւորութեանց զրպարտութեանց նայելով այս բանն ունին. եթէ իրենցմէ 1,000 հատ ալ ջարդուի նորէն երեւան չեն հաներ, վեհանձն երեւալու համար... քահանան շուարած հարիւրաւոր անձանց մէջ կը դառնար: Բոլորը իրեն կը կանչէին, «տէր հայր, ինչ պիտի ընենք, մեռնելու ժամանակ է, կաղաչենք. դուն ալ բան մը ըրէ»: Իսկ նա շուարած՝ յղաւակներս, ինչ ընեմ, ըսէք այն ընեմ...» Պղտիկ զօհով մը, այսինքն 4—5 մեռեալք եւ 80—100 ի չափ վերաւորեալներով վերջ տրուեցաւ կուռոյն, եթէ ոչ ամբողջ Եւրոպիան մարել բան մը չէր այդ կատա-

ղի խուժանին համար: Կոիւր մէկուկէս, երկու ժամ շարունակուելէն վերջ դժուարաւ հասաւ գումանտար փաշան և քաղաքին էջէֆներէն ցածն քէօօր պէյ, Գասըմ էֆ., Կէն ճ աղայի պղտիկ տղան և ուրիշ շատ պաշտօնեաներ, մի քանի փոխներով, որոնց մէջ էր հըռ-չակաւոր վատ և վերջերս սպանուած Ափուլ չափուշի իրմէ ցած տղան, որ փոխուածեան պաշտօն ընդունեց հօրը սպանութեան վրայ: Յայտնի է, թէ կուրի պահուն բաղամթիւ զօրքեր և ոստիկաններ զէն ի ձեռին դիմեցին կուրի վայրը, հեռի լսողաց, ի պաշտպանութիւն հայոց: Մինչդեռ, ընդհակառակը, այսօր բժիշկին տուած րաբորթէն կը հասկնանք որ դէպքէն հիւանդ պառկողներէն շատերը ասոնցմէ սուխներով ստացեր են իրենց վէրքեր:

Այս պաշտօնեաները կուզեն պաշարուած հայերը իրենց տունները ճամբել ըսելով թէ՛ «մի վախնաք, մաղերնուդ իսկ վնաս չի գար», նպատակին էր մէկի՛ մէկիկ թրքաց ձեռքը յանձնել որ ուզածնին ընեն. բայց հայերը չեն համոզուիր երթալ առանձին, այլ կուզեն պաշտպանութեամբ: Առաջարկող թիւրք պաշտօնեաներէն ամենէն վատը քէօօր պէյը իրեն ըրածէն ընել տուածներէն չամաչելով կը պուայ «ճանըմ, աս ինչ է, այստեղը գօմիթայի տեղ է՞ մի, այս մէջը...» Եւ Առաջնորդարանը կառավարութիւն կը կարծէք, ինչ կայ հոս, երկու հայ ըլլալով մէկ հրամանի կարօտ էք: Մինչեւ այս ատեն շատեր զօրքերով ու ոստիկաններով ճամբուած ըլլալով, հազիւ թէ 200—300 հօգի մնացած էին: Քէօօր պէյն իր հայհոյական խօսքերն աւելի առաջնորդական փոխ. ին ուղղելով կը խօսէր, որը արդէն վախէն շուարած ըլլալով երբէք պատասխան չը կարողացաւ տալ: Պ. Գեորգ. Զաքարեանը, որուն համբերութիւնը այլ եւս հատած էր ու մանաւանդ թէ՛ այդ տեսակ խօսքերու տակ երբէք մնալ չի սիրեր, Գասըմ էֆ. եւ այլոց հետ խօսելու միջոցին, քէօօր պէյը, որ կը մեկնէր՝ եւ դեռ սանդուխին վրայ էր, պատեհ առիթ մը ունեցած սեպելով՝ այսպէս կը խօսի. «ճանըմ, քէօօր պէյ մի՛ կըսեն, ինչ կըսեն, խօսք մէ՛ նետեց, ծայրը ուր կերթայ չգիտեր՝ գօմիթա բառ մէ առեր կանցնիր. ձեր սրբիկանները այս խօսքով կը գրգռէք...» Յետոյ Գասըմ անձը այլոց հետ ոտքի ելնելով նա եւս իր խօսքերը տ. Յովսէփի ուղղելով այսպէս կը խօսի. «տ. հայր, կաղաչեմ, ձեռներդ, ոտքերդ կը համբուրեմ, եկեցիներու մէջ քարոզ խօսէ՛ եւ խօսել տուր, որ եթէ մէկուն գլուխը ցաւի կառավարութեան դիմէ, մէկըզմէկ թող չը գրգռեն, ամօթ է, ինչ հարկ կայ. հոս 600 տարուան դրացի եմք, հայրենիքի եղբայր եմք: Այս ժամանակ պ. Զաքարեանը կը մտածէ թէ, ո՞ր տեսակ ստղկութիւն է ատիկայ ալ առանց պատասխանի թողուլը, եւ արդէն ինչպէս ըսիրք փոխ. հայրը հիւանդ ըլլալով միայն մտիկ կընէր, միւս քահանայք ալ արդէն տգէտ, անմիջապէս ինք կըսէ «ձեռքերնիդ ինձ տուէք նայիմ. եթէ թոյլ կը տրուի, ծառանիդ ալ մեր առաջնորդական փոխ. տ. հօր կողմանէ փոխանորդաբար մի երկու խօսք պիտի խօսիմ, «միւսը հրամայէք տէր իմ» Զ. Զն — «ինչպէս դուք տ. հօր աղաչանքներ ըրիք՝ ընդունուած են, ես ալ կաղաչեմ՝ ձեղի, որ հիմայ երբ տեղէս կը մեկնիք՝ խուժը մը մարդու պէս հօժաններ գտնելով այս երեկոյէն սկսեալ 3—4 օր ամեն մզկիթներու մէջ բարոզել տուէք որ ասկից վերջ անգամ մ՛ ալ հայոց դէտա՝ վուրներ գծեղ պիտի կապենք, կտրենք» չըսեն. այս ինչ է

հազար անգամ եղաւ. «երեք օրերնիդ մնաց, ամենիդ ալ պիտի կտրենք, տէրութենէն հրաման եկած է», այսպէս խօսքեր թէ ամօթ է եւ թէ մեղք, եւ այսպէս ձեռ սրիկայները մէկզմէկ գրգռելով այսօր մէջտեղը յեղափոխեցին: Հայերը Մէյտանի զօրքերու կողմանէ եղած դէպքը տեսնելով լսելով հոս եկեր են որ իրենց վիճակը տ. հօր յայտնեն, ատիկայ յանցանք է մի. մարդ ըսածը ոչխարի նման բան մէ, ուր որ իր հովիւը տեսնէ ինքն ալ հօն կը դիմէ. այսօր այս մեր տ. հայրը հովիւ մը ըլլալով ժողովուրդը հաղիւ կարողացան ինք զինք հոս ձգել իրեն վիճակը յայտնելու. թուրքերը հոս ինչ գործ ունին որ կուզան, ասոնք բարբարոսութիւն են, ո՛չ ս. աւետարանին կը վայրէ եւ ո՛չ ալ զուրանին: Ասոր վրայ միւսը խօսին շնորհակալութիւն յայտնելով կը խոստանայ անմիջապէս գործադրութիւն, եւ այսպէս ամենը մէկէն թէ վերինները կը ճանբեն ոստիկաններով իրենց աները եւ թէ վարը փողոցը եղող հարիւրաւորներ: Կուրի վայրէն գրեթէ 100 քայլ վարը Կիւրեղեան մականուանեալ մարդ մը կը տեսնուի պառկած արիւնաթաթախ եւ գետինն ալ արիւնաների, զոր ոչխարի պէս մօտակայ ասպանդանոցը տանելով մորթեր են եղեր: Այս նահատակին շուրջը կըսպասէին հարիւրի չափ զօրքեր գումանտան փաշայով եւ ուրիշ շատ մը պաշտօնեաներով, ի պահպանութիւն անկեանդան դիակին: Կամաց կամաց երեւան ելած պատմութեանց նայելով կիմանանք թէ, զօրքերով ոստիկաններով իրենց տունները գացողներն ալ ճանապարհին շատ մը ծեծ են կերած եւ շատերն ալ վիրաւորուած: Այս բան կը ցուցունէ թէ կառավարութեան հրաման մ՛ալ պահաս չէր հայերը ջարդելու մասին, կամ լաւ եւս է ըսել իրենք ալ համամիտ էին այս տեսակ բանի մը:

Պարսկ այդ սոսկալի դէպքը տեղի ունեցած սեւօրէն, 7 մարտ երեքշաբթի օրէն ճիշդ մինչեւ այսօր 15 մարտ որ այստողերը կը գրեմ, դեռ խանութներ, գործարաններ եւ այլն երբէք բացուած չեն բաց ի վատըն Կարապետ Գաղբիւնէն. ամեն մարդ հանդերձ ընտանեօր մեծ արհաւիրքի ու սարսափի մէջ են:

Չմոռանանք յիշել թէ դէպքին յաջորդ օրերուն մէջ գիշեր ցորեկ ճանճ մը իսկ չը թողուցին. եթէ մէկը համարձակէր առաջնորդարան կամ այդ թաղերը գրտնուող եկեղեցիները գրագրին եւ ուրիշներու տները երթալ կը ձեռբակալուէր. կը վախնային որ ասոնք իրար գալով շուտ տեղեկագրեր կամ հեռագիրներ խրմբագրեն ու խրկեն: Այս միջոցին իրենք աղատօրէն ուզածնուն պէս իմացուցին Կ. Պոլսոյ հիւանդին ու ինչ յանցանք որ իրենց կը վերաբերէր հայոց վերագրեցին, եւ չորս օր վերջ Սերաստիոյ կուսակալը եկաւ, աչքովը տեսաւ խանութներու գոց ըլլալը, ֆէրիքն ու կառավարիչը եւ ուրիշ շատ մեծամեծներ մեծ ճիգ թափեցին բացուելու մասին, բայց ի վերջ Այս անգամ առաջի կատարութեամբ չվարուիր մազը (վախին): Քանի մը օրէն ձայնը ելնելն ալ մտքէ հանելու չենք. հիմայ քիչ մը թանը վաթած կատուի պէս են իրենք, թէ եւ ֆէրիքը կատղած է միշտ, այն պատճառով որ խնդրոյն առաջքը չկարողացաւ առնուլ եւ հետեւաբար ինքն ու կառավարութիւնը պատասխանատու են, եթէ մտածող ըլլայ: Այս առթիւ դեռ մէկ անձ բանտարկեցին, այն է Էսմէրեան Ստեփան, եւ մի քանի ալ թուրք, գլխաւորապէս Ղարսցի մուսա ճիր գաղ-

Թականներ որ ի հարկին անոնց վերածեն տեղի ունեցած ոճիրները: Բայց հրեշտակներն ալ գիտեն սատանաներն ալ որ հրահանգը, կամ խաչելութիւնը իրենցմէ էր եւ եթէ այս անգամ ալ Թագաւոր այս աղետալի վիճակը չազդէ ընդհանուր հայ ժողովրդին եւ անուանական գործիչներուն ուրիշ բաներով չեն ազդուիր:

Ահա Թագաւոր երկրորդ արեւնահեղ դէպքը, ահա թիւրք պաշտօնէից ընթացքը: Եւրօպիա թէեւ վերջին ճգնաժամին մէջ եւ սակայն առանց վախնալու կը համարձակի իր դատերը փաստաբանել եւ պոռալ պաշտպանուիլ լուսին չը լուսին, մենք մեր պարտքը կը կատարենք, նոր սերունդին եւ պատմութեան առջեւ պարտաւոր չի մնալու համար:

Հն. 8. — ան

Ալաբիխսէ, (Սերաստիոյ նահանգ) 25 փետրով 95  
 Ինչպէս կերելի սուլթան Համիտի դաղանի թելադրութեամբ անոր կաշառակներ պաշտօնեաններն իրենց ըստօրնութեամբ օրէնք եւ հետեւաբար ամեն ինչ ոտնակոխ կընեն: Ամեն օր գրեթէ տուրք մը ունինք տալու աւազակներուն՝ մեր նախիրներէն օրը միշտ 4—5 հատ պակաս են մեր տաւարները: Հովիւները ամեն օր ծեծ կերած եւ վերաւոր կը վերագառնան դաշտէն: Ահա քսան տարիէ ի վեր է որ Ղ.Ը.Լ.Ը զիւղացի մ.Օ.Լ.Ե.Մ. Խալիլը մեր 120 աներուս ցանքն ու վարը բացէ ի բաց իր տաւարներուն կերցնել կուտայ եւ մեզ մեր արդիւնքէն զրկելով անօթի կը թողու, որմէ ստիպեալ կը պարտաւորինք ամեն զոհանքով 200 զըշի ցորեն գնել: Այս պատճառով է որ միակ մեր գիւղէն 160 հոգի պանդխտած են:

Անցեալ տարի իսն քակելու ամբաստանութեամբ, գիւղէն 15—20 մարդ ձերբակալեցին՝ յիշեալ Խալիլի զրպարտութեամբ եւ վերջը անմեղութիւնին հաստատելով աշատ թողին: Այն ատեն Ձ առայ կեցող պող չուրոյի Վահիտ աղան յետ դատին 20 ոսկի տուի ձեզ ազատելու՝ ըսելով բռնի 21 ոսկիի մուրհակ առաւ մէկ ամսուան համար, ամսէն վերջ չունենինք, մուրհակը փոխեց եւ երեք ամսով 30 ոսկի գըրեց: Անդին զատին կը պոռայ թէ ես զրամ առած չեմ բնաւ: Ի՞նչ ընէինք. կրնայինք մուրհակ չի տալ չէ՞ որ աներնիս տեղերնիս, մեզ ալ հետը կայրէր. . . չէ՞ որ Վահիտն ու Խալիլը կառավարութենէ կը խրախուսվին ու կընեն. . .

Մօլայ Խալիլի մեզ ըրածը Մուշի Մուսա պէյն իսկ ըրած չունի: Քախըցիք բերս բռնի մեր հողին մէջ նստեցուց՝ կառավարութեան դիմեցինք, կառավարութիւնը չի լսեց, եւ յիշեալ Խալիլը իր մարդոց հետ մեր ճամբան կտրեցին, մարդերնիս ծեծեցին, ձիերը առին, 5000 զըշ ունէինք վրանիս՝ ան ալ առին, ու զէնք քաշելով երկու մարդ կիսամահ ըրին: Մինչ մեր տղերք բանան էին՝ ամեն գիշեր յարձակում գործեցին գեղի վայր, քանի մը մարդերնիս վերաւորեցին, եւ երբ կառքի մէջ դնելով կառավարութեան դուռը տարինք, մեզ վաճառեցին ու յետոյ պոռացին «կեալուրներ, ձեզ մինչեւ իսկ կալերը հիշելու չի պիտի թողունք»: Երբ 8—10 կիներ կաւ բերելու կերթան՝ քրդերը գէմերնին ելնելով ճանապարհսին կը կտրեն եւ կսկսին կողորայել, շատերը կը մերկացունեն, լաց, կոծ, աղաչանք իրար կը խառնուի

բայց ի զուր. վերջէն պահարցիք վրայ հասան, եւ խեղճ կիներն ազատուեցան:

Ո՛չ ունեցածնիս, ո՛չ անձերնիս, ո՛չ պատիւնիս եւ ոչինչ մերն է: Այս քրդաց երեսէն 5000 ոսկի պարտքի տակ ենք եւ ազատուելիք ալ չունինք: Այս անիրաւ վայրենիներու ըրածները որքան ալ որ գրենք գեոքի է գրելով անոնց ըրածները չի հասնիր. . .

Ալաբիխսէ գիւղացի.

Ժ Ո Ղ Ո Վ Ի Գ Ա Յ Ե Ն Մ Յ Ո Յ Ո Ր

Կ. Պօլիս, 5—17 ապրիլ 95.

Չատկի տօնին երկրորդ օրն է: Ժողովուրդը կանուխէն սկսած է գրաւել Բերայի ընդարձակ գերեզմանատան գետինը: Տեղւոյն ս. Ղուսաւորչայ մատուռը ասեղ ձգելու տեղ չկայ: Արշալոյսին հետ արդէն կը լսուին հրազեններու որոտալիւր պայթիւնները: Աւելի ոստիկաններու ջոկատ մը, իրենց գլուխն ունենալով գօմիսէր կարապետ էֆէնտին, կը պահպանեն գերեզմանատան մուտքը, որպէսզի յշնորհիւ վեհ. սուլթանին՝ բարեկարգութիւնն անվթար մնայ: Ժողովուրդի հոսանքը սակայն մէկ կողմէն կուռճանայ, կը ծաւալի, հրազենի ծուխերը պղտիկ ամպերու նման կողորտանան օդին մէջ եւ հազարաւոր բերաններ մէկ շունչով կաղաղակեն «կեցցէ Հայաստան»: Գօմիսէր կարապետ էֆէնտին փիլիսօփայական համակերպութեամբ կը ծիւծի իր գլանիկը՝ Նոյն պահուն ոստիկանութեան բարձրաստիճան պաշտօնատար մը կանցնի հոնկէ եւ տեսնելով ժողովուրդի ծովածաւալ բազմութիւնը, որու վրայ վեց ոստիկան միայն կը հսկեն՝ ի՞նչ է այս, կաղաղակէ կարապետ էֆէնտինին, այսչափ բազմութեան հանդէպ ինչո՞ւ չունենանք գոնէ 50-60 զինուոր»: Այսչափն ալ կը բաւէ, պատասխանեց կարապետ էֆէնտին, շարունակելով ծըխել իր սիկարը: «Բայց դուք այդ ընթացքով պատասխանատուութիւն կը հրաւիրէք ձեր վրայ» կը յարէ բարձրաստիճան պաշտօնեան: Գօմիսէրը ուսերը կը թօթուէ, միշտ ծխելով, եւ քթին տակէն կը մուլտայ յմէկ կողմէն մեղի անօթի պահեցէք, մեր ամսականները մի վճարէք, եւ միւս կողմէն եկէք հրամաններ որոտալ, հրահանգներ շտայլել, շիտակը ըսելիք չկայ»: Բայց ժողովուրդն անորո՞ք չը զգար ոստիկանական հսկողութենէն. գանգատները կը շատնան. ի՞նչ կը նշանակէ այս, կը պոռան ամեն կողմէն, միթէ մենք բարեկարգութենէ չե՞նք հասկնար, ի՞նչու ուրեմն մահմետականք կը յանգգանին ոտք կոխել մեր սրբավայրերը՝ բարեկարգութիւնը պահպանելու պատրուակով. մենք միթէ Պայրամի օրերը զիրենք սեւէ կերպով անհանգիստ ըրինք, թող ուրեմն մեկնին այստեղէն եւ մեզ առանձին թողուն: Եղած գանգատները մատուռի բահանայի միջոցաւ կը հաղորդուին գօմիսէրին՝ հրաւիրելով զինքը որ անմիջապէս մեկնի ոստիկաններուն հետ: Գօմիսէրն ու ոստիկաններն այս հրաւերը երկրորդել չեն տար ու կտրնեն կը քալեն, կարապետ էֆէնտին միշտ փիլիսօփայաբար ծխելով իր սիկարը:

Վրանի մը ժամ ետքը, ոստիկան-զինուոր մը իր ձարպիկութիւնը ցոյց տալ ուզելով կը փորձէ 14—15 տարեկան պատանիի մը ձեռքէն հրազենը խլել. պատանին կընդգրկմանայ, առարկելով թէ այնչափ հազարաւորներ

Տրազէն կը պարզեն, ուստի ինքն ալ պէտք է ազատ թողորի անոնց օրինակին հետեւելու: Ոստիկան զինուորը բռնութիւն բանեցնել կուզէ, բայց քաջասիրտ պատանին Տրազէնին բռնութիւն կըրիկ հարուածներ կը տեղացնէ անոր գլխուն, մինչդեռ ուրիշ պատանի մը ոստիկան-զինուորին վիզը կը պլորէ ջլապինդ: Ոստիկանը ճարահատ կը սուլէ եւ ուրիշ ոստիկաններ կը հասնին, բայց ժողովուրդը կայծակի նման կը խոյանայ անոնց վրայ, դիտարկ կընէ զանոնք եւ կըսկսի փառաւոր տիոց մը տալ. ոստիկաններն ուժասպառ իրենց բոլոր ուժովը օգնութիւն կաղաղակեն. զինուորները կը հասնին եւ կը պարզեն իրենց սուկները ժողովուրդը սուկներուն կը պատասխանէ գաւազանի եւ կռուի հարուածներով. երեք հայեր կը վիրաւորուին, որոնց մին ծանրապէս, իսկ զօրքերէն շատերուն գլուխը եւ կուրծքը կը ջրախտուին: Մտաւայ զօրանոցէն հեռագրիտակով կը դիտեն զօրքերու անյաջող փորձերը, օղնութեան փողը կը հնչէ եւ ութը հարիւր զօրքերու գումարտակ մը հեւ ի հեւ կը հասնի գերեզմանատուն որու բոլոր դռները փակելով չորս կողմէն կը պաշարէ սրբավայրը: Սասունեան երկրորդ կոտորած մը մտալուտ կը թուի. երկչոտները ծակէ ծակ կը փակչին, բայց սառուար մեծամասնութիւնը հոն է, կռուելու ու մեռնելու պատրաստ: Պէտքատու սուլթանի կառավարութիւնը, սակայն, ինքզինքը կամփոփէ եւ ահա զինուորական փաշայ մը բառասմբակ կը սլանայ գերեզմանատուն, եւ զօրքերուն կը գոռայ յանպիտաններ, ձեղի ո՞վ հրաման տուաւ որ այս ժողովուրդը անհանգիստ ընէք՝ բացէք բոլոր դռները եւ գուր տեղերնիդ կորիք: Փաշան անշուշտ կը մոռնայ թէ քիչ մը առաջ իրեն նման ուրիշ փաշայ մըն ալ հրաման ըրած էր գերեզմանատունը պաշարելու: Յետոյ գերեզմանատուն մտնելով փաղաքշական խօսքեր կուզէ ժողովուրդին եւ կը փորձէ սիրաշահիլ զանոնք: Այս առթիւ քանի մը ձերբակալութիւններ տեղի ունեցած են հայերուն մէջէն, որոց թիւը տասներեքի կը հասնի:

ԱՔՍՈՐԵԱԼ ԵՎԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԸ

Արաբկերի առաջնորդ Տ. Եզնիկ եպիսկոպոս Ապահունիէն եւ Ատանայի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիս. Ահեհայեանէն զատ, որոնք երուսաղէմէն մայրաքաղաքս վերադարձած էին, հետեւեալ եկեղեցականներն եւ զատկի ճրագալոյցին իրիկունը Ազգ. պատրիարքարանին յանձնուեցան:

- 1) Կարապետ եպիս. Հալէպէն, 2) Գևորգ քահանայ Հալէպէն, 3) Պիլանցի Նշան քահանայ Ստեփանեան Հալէպէն, 4) Պուլանըխցի Սիմէօն վարդապետ Գեւորգեանց, վանահայր Կոստայ ս. Գանիէլի, 5) Աբրահամ վարդ. Մշիցի, միաբան ս. Առաքելոց վանքին, 6) Խաչատուր քահանայ տ. Յարութիւնեան Առաջկերացի, 7) Վարդան վարդ. Բրդուորտեան քեմախցի, 8) Տ. Թաթուլ քահանայ Կարմիրէան Չարշամպացի, 9) Միքայէլ քահ. Թահմազեան Սամսոնցի, 10) Գազանձեան Յովհաննէս եպիս., 12) Կարապետ քահ. Երեցիան:

Թէպէտ այս մարդոց, ինչպէս նաև բոլոր աքսորուած ու բանտարկուած եկեղեցականներուն ազատ արձակուելուն համար սուլթանը իրատէ ըրած էր, բայց վերոյիշեալ 12 եկեղեցականք Պօլիս բերուելէ յետոյ տակաւին քանի մը շաբաթ ոստիկանութեան կողմէ բանտարկուեցան եւ միայն վերջին օրերս յանձնուեցան պատրիարքարանին: Տեսնելու արժանի բան էր ասոնց խեղճութիւնը, ոմանց սոքը գուլպայ չկայ, շատերուն գլուխը անծոպ Ֆէս մը, վրան մաշած եաղմա մը փաթեթած, բոլորն ալ պատառատուն զգեստներով: Սրբազան պատրիարքին հրամանաւ ասոնք խթման երեկոյին Մայր եկեղեցի իջան եւ եկան կարգաւ շարուիլ նորին սրբազնութեան առջեւ: Յետոյ սրբազան պատրիարքը անոնցմէ իւրաքանչիւրը մէյ մէկ եկեղեցի ղօկեց առժամապէս, պատուիրելով որ հիւրասիրուին եւ իրենց ըզգեստները եւ ուրիշ ընթացիկ պէտքերը հոգացուին:

ԿԱՅԻՆ:

Կեսարիա, 7 մարտ 95.

Կեսարիա իր կարգ մը հայաբնակ գիւղերով թիւրք կառավարութեան կողմէ սուսիկ փութիկ մատնուած է սարսափելի եւ անտանելի դրութեան մը: Կառավարութեան յատուկ հրահանգով եւ մեծամեծներու մոլեռանդ դրդումով թիւրք խուժանը կատաղի աչքերով եւ չար դիտաւորութեամբ կը նայի դէպի հայը: Ամեն օր նոր նոր գաղանութիւններ կատեղծուին եւ կը գործադրուին հայոց վրայ:

Թէեւ այս վայրենիութիւնները 3-4 տարիէ ի վեր սկսած եւ վերջին տարին աւելի սուր կերպարանք էին առած, բայց այս նոր տարին կսկսի սուլի կատաղութեամբ, որու պտուղները ահա սկսանք էաղիլ օրը օրին:

Այս կատաղիներէն իրենց կեղտոտ բնաւորութեամբ օժտուած, նշանաւոր հանդիսացան Շէվքէթը, Ահմէտ եւ Գէթուլլահ անուն երեք երիտաւարներ: Այս յերթեակ նիզակակից գարշելիները իրենց սովորութիւն դարձուցած հայ աղղկայ եւ հարսի ամենօրեայ պղծումէն եւ ւտորնացած արարքներէն չի կշտանալով, եւ քայլ մը եւս առնելով՝ սկսած են հրապարակներու վերայ, շուկայի եւ սրճարաններու մէջ զէնքով կողոպուտներու եւ մարգասպանութեանց յայտնի դէպքեր ի գործ դնել:

Յիշեալ Շէվքէթը, Ահմէտ ու Գէթուլլահը արդէն կառավարութենէն ապտամբած աւազակութեամբ կը պարապէին: Աերջերս, կառավարութիւնը ուղղելով որ ինքն ալ բաժին մը ունենայ այս կողոպուտներէն, քաղտնի մարդ ուղարկեց անոնց, որ գան եւ կառավարութեան յանձնուին: Ասոնք եկան յանձնուեցան եւ կառավարութիւնն ալ, ի ցոյցս մարդկան, զանոնք երեք օր բանասարկելէ վերջ իր մէկ ուրիշ դաշնակից՝ Մլրալէնց Օսման պէյի միջամտութեամբ ազատ արձակեց մասնաւոր պատուէրներ ու հրահանգներ ստլով որ հասերը լաւ մը կողոպտեն անձայն անշուղկ, որովհետեւ անոնց բնական գիւղի մէջ հայերը շատ են: Ուրիշ կարգ մը թուրքեր ալ կառավարութեան այս քաջալերիչ ընթացքը տեսնելով՝ սկսեցին իրենք ալ իրենց բաժինն ունենալ այս շահատակութեանց կարգին մէջ:

Այս կողմերը օրը 1-2 հայ սպաննելը սովորական եւ բնական բաներ դարձած են:

Ահա այս դրութեան մէջ են Կեսարիան եւ իր շրջակայ գիւղերը եւ մասնաւորապէս Կիլիկիա ու Մուսուլ:

ԳԹՈՒԹԻՒՆ:

Ն Ա Խ Ա Չ Գ Ո Ւ Ե Ո Ւ Թ Ի Ի Ն .

Տեղեկութիւններ են հասնում մեզ, թէ վահան թուական անուն 22 տարեկան երիտասարդը, որ իրան Արսէն Մէլիք կեղծ անուն տակ է պահում, Ամերիկայում աչ ու ձախ զանազան կեղտոտ, ստայօզ, զրպարտիչ խօսքեր է անում Հնչակեան Կուսակցութեան և նրա կենտրոնի մասին: Սրանով գալիս ենք յայտնելու, որ այդ անձը վերջին երկու տարւայ ընթացքում եղել է «Հնչակի» գրաշարներից մէկը: Նրա անվայել ընթացքը և անամօթութիւնները հանգիստ խմբագրութիւնը շարունակ տանում էր, յարգելով անընդհատ ու ընկերական խնդիրները նրա հօր, Յարութիւն թուականի, որ Կուսակցութեան փոքր Հայրի գործունեայ անդամներից մէկն էր և որ սրանից վեց ամիս առաջ Թուրքիայի թիւրքական բանտում, Ամասիայում: Սըրանից մի բանի ամիս առաջ այլ ևս անկարելի եղաւ համբերել այդպիսի մի հօր բողոքովին անարժան որդու կեղտոտ ընթացքը, որով ստիպվեցանք նրան ճանապարհ դնել: Հակառակ իրանից առած խօսքից՝ սպասել մինչեւ որ մի նոր դրաշար նրա տեղը բռնէր, նա գիշերով գողի պէս փախաւ, յայտնի չէ, թէ ի՞նչ թղթեր իրան հետ տանելով, և գնաց մտաւ մեր մէկ ամենակատաղի ու կեղտոտ հակառակորդի թելի տակ, որին յայտնել է իմիջի այլոց զանազան ստարանութիւններ, ներկայացրանելով դրանց իբր յեղափոխական գաղտնիքներ:

Նախազգուշացնում ենք մեր բոլոր կողմնակիցներին և հայ հասարակութեան այդ անամօթ ու անբարոյական անձից:

Մենք մեր պարտքն ենք համարում նախազգուշացնել հայ հասարակութեանը և մասնաւորապէս Սղերդցիներին թեոգորոս Տիվլիզի վարդապետից: Նա մի ժամանակ իր կեղտոտ արքներով Բալուխի մէջ աւերեց շատ տուններ, վերջերս իր մասնութիւններով նշանաւոր հանգիստացաւ Մարզուանում, իսկ այսօր նա իբր հայ ժողովրդի առաջնորդ գնում է Սղերդ իր շահատակութիւնները շարունակելու:

Կ ու ս ա կ ց ու թ ե ա ն ս Գ ան ձ ա ր ա ն ու մ շ ն ո ր հ ա կ ա լ ու թ ե ա մ ք ս տ ա ց վ ի լ են հ ե տ և ե ա լ գ ու մ ար ն Ե ր ր . —

Ռ Ո Ւ Ս Ս Ս Ս Ս Ն . — Բ . ք ա ղ ա ք ի ց մ ի խ ու մ ք գ Ե ր ձ ա կ ն Ե ր ի ց 20 ր ու մ ք : Ծ ո ր ա կ խ մ ք ի ց 12 ր ու մ ք , Կ ա յ ծ ա կ խ մ ք ի ց 75 ր ու մ ք և Ն շ Յ Լ խ մ ք ի ց 147 ր ու մ ք : Ե ա լ . ք . ի ց Բ ա գ ր ա տ ու ն ի 15 ր ու մ ք . և ն ր ա մ ի ջ ո ց ո վ 51 ր . 75 Կ . ք ա ն Ե ր ձ ա ր ն Ե ր ի գ Լ Ե ա ո ր Ս ր ա ք ի մ ի ջ ո ց ո վ 33 ր . 25 Կ . Ս ր ք . ք . ի ց X . 2 ր . Թ . ք ա ղ ա ք ի Հ ն չ ա կ Ե ա ն Մ ա ս ն ա ձ ի ւ ղ ք ս տ ա ց Ե լ է . — Ծ ի ա ծ ա ն խ մ ք ի ց 50 ր ու մ ք , Մ ու ր ա ա Ա . խ մ ք ի ց 6 ր ու մ ք , Ե ա փ շ ի կ խ մ ք ի ց 8 ր . 40 Կ ո պ . , Ա ր ու ս ե ա կ խ մ ք ի ց 5 ր . , Ա ր շ ա լ յ ո ս խ մ ք ի ց 19 ր . և 50 Կ ո պ . , վ ր Ե ժ խ մ ք ի ց 32 ր . և 13 Կ ո պ . , Ա շ խ ո ջ ժ խ մ ք ի ց 13 ր . , մ ի ն Ե ր Ե կ յ յ թ ի ց ն ու է ր 22 ր . , մ ի ն Ե ր Ե կ յ ա ց ու մ ի ց գ ու մ ար վ ա ժ 430 ր . , Ց ո լ ա կ ի ց 5 ր . , Շ ա ք ր յ ի ց 5 ր . և Ղ ու ք ա ք ա ղ ա ք ի ց 34 ր ու մ ք , հ ա ն գ ա ն ա կ վ ա ժ հ ե տ և ե ա լ կ Ե ր պ ա վ . — Ա ր մ ի կ և Ա ր մ ի ն է , Մ ա մ ա յ , Գ Ե ղ ջ կ ու Տ ի , Գ ժ ո խ ք ն ա տ ո ղ , Ա մ Ե ն ի ն չ ի հ ա ս ր ա թ , Հ ա յ ո մ Ե , Ա ղ ա Մ ու ր ա ա , Մ ա մ ու ջ ա ն , Տ Ե ր ո ղ ր մ Ե ա յ , Ո ղ ր մ Ե լ ի , Ա ն ի մ ա ն ա լ ի , Փ ա ր ա մ ա զ Ե ա ն յ , Յ ո յ ս , Ի ու գ ու ր , Տ ա պ ա կ ա ժ մ Ե ղ ր ու ո ս պ , Կ ո ս ա ն ց վ Ե ր դ ի , Մ ա տ ի , Կ ար ա ս , Գ ա ղ ս տ ա ն , Օ ր ու ջ և Ա ր տ ա ս ու ք մ ի մ ի ր ու մ ք Ա .

ս ե ղ Ա ր ձ ի ձ և Հ ր ա ց ա ն 2-ա կ ա ն ր ու մ ք : Թ շ ու ա ո ա կ ա ն և Բ ա յ ա լ Մ ա ք ա ն 50-ա կ ա ն Կ ո պ է կ . Խ ա ղ . ք ա ղ ա ք ի ց Ա մ Ե ղ ի ց 6 ր ու մ ք : Մ ա ր ու ք 5 ր . , Գ ս ա կ ի ց 10 ր . , Ս ր ք ու թ . ս ր ք ո ց 3 ր . և Ս ա շ ա 3 ր . :

Շ Ա Ե Յ Յ Ա Ր Ի Ա . — Ժ ը ն է վ ք ա ղ ա ք ի ց Գ Ե վ ր Ե ն ի ց 10 Փ ր ա ն կ , ն ո յ ն ք ա ղ ա ք ի ց 20 Փ ր . , Ա ն յ ա յ տ ի ց 1 ան գ լ ի ա կ ա ն ո ս կ ի , 7 շ ի ի ն ք և 8 պ է ն ի :

Գ Ի Ա Ն Ս Ի Ա . — Մ Օ ն պ է լ ի է ք ա ղ ա ք ի ց Կ ար յ ի ց 10 Փ ր . , մ ի Ե ր կ ր ա գ օ ր ձ ի ց 10 Փ ր ա ն կ . Ն ա ն ս ի ք ա ղ ա ք ի ց մ ի խ ու մ ք բ ո լ ք ա ր ու ս ա ն ո ղ ն Ե ր ի ց 25 Փ ր ա ն կ . Պ ար ի ղ Գ ի ց 10 շ ի ր :

Թ Ի Ի Բ Բ Ի Ա . — Կ . Պ . ք ա ղ ա ք ի ց Գ . Ա . ի ց 20 Փ ր ա ն կ . , Ս Ե ք . խ մ ք ի ց 76 շ ի ր . 8 պ է ն ա X ք ա ղ ա ք ի ց Թ ր ք ա տ Ե ա ց ի ց 100 Փ ր ա ն կ . : Bulgarian Belar 23 օ ս մ . ո ս կ ի , Ararat 10 օ ս մ . ո ս կ ի . Ծ ա ղ ի կ , Ա ր ա ր ա ա , Ս ի խ ա կ և Sahak 5-ա կ ա ն օ ս մ . ո ս կ ի . Ա ր ծ ի ւ 5 ան գ լ ի ա կ ա ն ո ս կ ի , Ս ի ր ու ն և R 3-ա կ ա ն օ ս մ . ո ս կ ի , T. 2 օ ս մ . ո ս կ ի , T. E. և Y. 1-ա կ ա ն օ ս մ . ո ս կ ի , H. , T. A. և H. A. Կ է ս -Կ է ս օ ս մ ա ն Ե ա ն ո ս կ ի . A. X. 24 մ է ջ ի դ , A. 22 մ է ջ ի դ , Melkon 12 մ է ջ ի դ , Asadour 18 մ է ջ ի դ , L. և C. 6. ա կ ա ն մ է ջ ի դ և G. 3 մ է ջ ի դ :

Կ . Պ . ի Մ ա ս ն ա ձ ի ւ ղ ք ս տ ա ց Ե լ է Ն . ք ա ղ ա ք ի Ե գ ի ւ ղ ի ց . — Ա . Լ . ի ց 36 ղ ր շ . Ե . Գ . , Մ . Ս . Գ . , Յ . Պ . և Կ . Ի . ի ց 30-ա կ ա ն ղ ր շ . Յ . Լ . ի ց 29 ղ ր շ . Գ . Ա . ի ց 28 ղ ր շ . Խ . Տ . Մ . և Մ . Ե . ի ց 25-ա կ ա ն ղ ր շ . Յ . Թ . և Մ . Գ . Գ . ի ց 21-ա կ ա ն ղ ր շ . Պ . Շ . , Ղ . Պ . , Հ . Ն . , Կ . Կ . , Յ . Պ . , Կ . Ի . , Մ . Ղ . , Պ . Մ . Յ . , Մ . Մ . , Յ . Թ . , Մ . Ա . , Մ . Ճ . , Յ . Փ . , Կ . Ս . , Մ . 2 . և Մ . Յ . Բ . ի ց 20 ա կ ա ն ղ ր շ . Փ . Մ . Յ . ի ց 18 և Կ է ս ղ ր շ . Գ . Պ . և Ա . Տ . Մ . Ս . ի ց 17-ա կ ա ն ղ ր շ . Մ . Կ . Փ . ի ց 16 ղ ր շ . Պ . Բ . , Յ . Ս . , Մ . Հ . Կ . , Կ . Ս . , Կ . Մ . , Ա . Տ . Ա . Բ . , Պ . Ս . , Մ . 2 . , Յ . Ղ . , Պ . Ա . , Յ . Բ . , Մ . Խ . Բ . , Հ . Բ . , Պ . 2 . , Ռ . Տ և Մ . Մ . Յ . ի ց 10-ա կ ա ն ղ ր շ . Մ . Յ . Մ . Փ . և Փ . Ս . ի ց 8 ու Կ է ս . ա կ ա ն ղ ր շ . Գ . Պ . ի ց 7 ու Կ է ս ղ ր շ . Կ . Բ . , Ս . Տ . , Մ . Ն . , Մ . Ս . , Ա . Ա . , Յ . Մ . , Յ . Կ . , Յ . Մ . Ա . , Կ . Մ . և Գ . Բ . ի ց 5-ա կ ա ն ղ ր շ . : Մ . . . գ ի ւ ղ ի ց . —

Թ ի ւ 1-ի ց 56 ղ ր շ . Թ ի ւ 3-ի ց 40 ղ ր շ . Թ ի ւ 2-ի ց 30 ղ ր շ . Թ ի ւ 5 և 40-ի ց 20-ա կ ա ն ղ ր շ . Թ ի ւ 6, 7, 8, 9, 10, 14, 15, 19, 23, 29, 31, 32, 33, 37, և 39-ի ց 10-ա կ ա ն ղ ր շ . Թ ի ւ 11, 12, 13, 16, 17, 18, 20, 21, 22, 24, 25, 26, 27, 28, 30, 34, 35 և 38-ի ց 5 ա կ ա ն ղ ր շ . Բ . . . գ ի ւ ղ ի ց . —

Թ ի ւ 1-ի ց 50 ղ ր շ . Թ ի ւ 2-ի ց 40 ղ ր շ . Թ ի ւ 3, 4, 5, 6, 7, 9, 16 և 17-ի ց 20-ա կ ա ն ղ ր շ . Թ ի ւ 18-ի ց 18 ղ ր շ . Թ ի ւ 8, 10, 14, 19 և 20-ի ց 10-ա կ ա ն ղ ր շ . Թ ի ւ 11, 12, 13 և 15-ի ց 5-ա կ ա ն ղ ր շ . : Մ . . . գ ի ւ ղ ի ց 4 . Բ . ի ձ Ե ո . ք ո վ . —

Ո մ Ե 130 ղ ր շ . Ո մ Ե 108 ղ ր շ . Ո մ Ե 100 ղ ր շ . Կ ի ր ա կ ո ս և Ա ու է ն Ա . 60-ա կ ա ն ղ ր շ . Գ ա գ ի կ 47 ու Կ է ս ղ ր շ . Ո մ Ե 44 ու Կ է ս ղ ր շ . Ո մ Ե , Հ ա յ կ ի ն մ ղ և Ո մ Ե 40-ա կ ա ն ղ ր շ . Ո մ Ե , Մ . Կ . , Ո մ Ե , Գ . Գ . Պ . , Ո մ Ե , Բ ա ք կ է ն , Ո մ Ե , Ս ու ր է ն , Ո մ Ե , Ա շ ա տ , Ո մ Ե , Գ ա ր Ե գ ի ն և Ո մ Ե 20-ա կ ա ն ղ ր շ . Ա տ ո վ մ 10 ղ ր շ . Ո մ Ե , և Լ ղ ղ ա պ 5-ա կ ա ն ղ ր շ . :

Բ Օ Լ Գ Ա Ր Ի Ա . — Ռ . ք ա ղ ա ք ի Հ ն չ ա կ Ե ա ն Մ ա ս ն ա ձ ի ւ ղ ի մ ի ջ ո ց ո վ գ օ ր ձ ա ու ր ա ց խ մ ք ի ց 60 Փ ր ա ն կ . և մ ի Ե ն յ ն խ մ ք ի մ ի ջ ո ց ո վ Կ ր ու ն կ ի ց 5 Փ ր ա ն կ : Խ ս լ ի մ ա ք . ի ց Խ . Թ . և Յ . Թ . 40-ա կ ա ն Փ ր . : (Կ ղ շ ա ր ու ն ա կ վ ի ի )

Յ օ ղ ու ա ձ ն Ե ր , Թ ղ ղ ա կ ց ու թ ի լ ն ն Ե ր , տ Ե ղ Ե կ ու թ ի լ ն ն Ե ր և գ ր ա մ ու մ ա ն գ ա տ ու ղ ա ր կ Ե լ հ ե տ և ե ա լ հ ա ս ց է ո վ . — Londres. (Angleterre). — M. Beniard. Poste restante